

ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆ

ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՓԱՔՓԱՐԸ

ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՔՓԱՐԸ

Տաքցած պատին, դաւագանը քովը կը պասկի, հաւաստարիմ շունի մը պէս: Մեռուկը արեւին մէջ կը տաքցնէ իր սառած անդամները, մակոտ մարմինը, արեւոտ համբուն եղերքը երկարող մողէսի մը հեշտանքով: Իր մարած աչքերը կը դարձնէ չորս կազմ, կը տեսնէ պղտիկներ որ մախլ չեն զիսեր, յողնութիւն չեն ճանչնար, կը վաղեն, կը պոռան, կիյնան, կելլեն, իւրարու կը խառնուին, կը խնդան, և իրենց խօս ու զուարթ ձայներով կ'աղմիկն փուզոցն ու բակը: Մերուկը նախանձի աչքերով կարծես կը կախած է: Եւ ահա հասակը վեր առած ու կուրծքը զուրս ցըցած՝ ման կուզայ փուզոցն մէջ: Կը յոխորտայ իր հասակակից բնիկերներուն մէջ, զանոնք իւրենց ողորմելի պղտիկութեանը մէջ ձադրելու երեւյթով մը: Զափահասութեան խաղը կը խազայ: Մատոնիրը մերթ ընդ մերթ կը պղուին իր շինծու պէխերու ծայրերուն, կ'ոլորէ զանոնք հայրտ ու զուոզ կեցուածքով մը: Մէծ մարդ եղած է իր հայրիկին պէս, և իրաւոնք տուած է իրեն արհամարհանքով նայելու միւս պղտիկներուն:

Է՞նչ կ'ուզէ ըլլալ այս պղտիկը: — Զափահաս մարդ մը, տարիքի, ուժի և առողութեան լեցունութեանը մէջ: զո՞չ չէ իր պղտիկութենէն: պղտիկութիւնը արհամարհելի և արգահատելի բան մը կ'եւրեայ իր աչքերուն, կը փափաքի մեծանութ, և իր այդ փափաքին մէջ առած է այդ ծիծաղելի դիմակը:

Տղուն այս ծառումի ջանքին մէջ, երկու զիսաւոր շարժառիթներ կարելի է տեսնել: նախ որ իր ներկայ վիճակին զո՞չ չէ, կը փափաքի ուրիշը, տարերը ըլլալ: Երկորդ՝ կ'ուզէ վայրկեան մը առաջ հասնիլ այն տարիքին ու վիճակին, որ տեսն կը խորհի թէ պղտի տիրէ, պղտի հրամայէ, և պղտի շինէ տեսակ մը իշխանութիւն, ուրեկէ կախում պղտի ունենան կարգ մը տըկարներու զոյութիւնը: Շատ ընական ըգացում մըն է մարգուն մէջ մեծ ըլլալու այս տեսնչն ու ձգտումը:

Անգամ մըն ալ նայեցէք սա արեւոտ պատին եղերքը: Մերուկը մը, տարիներու ընուն տակ յագնած, մակոտ և անզօր, փռուած է հոն տաքուկ քարերուն վրայ, ծոած կամ տուած առաջուան արեւէն

տաքցած պատին, դաւագանը քովը կը պասկի, հաւաստարիմ շունի մը պէս: Մեռուկը արեւին մէջ կը տաքցնէ իր սառած անդամները, մակոտ մարմինը, արեւոտ համբուն եղերքը երկարող մողէսի մը հեշտանքով: Իր մարած աչքերը կը դարձնէ չորս կազմ, կը տեսնէ պղտիկներ որ մախլ չեն զիսեր, յողնութիւն չեն ճանչնար, կը վաղեն, կը պոռան, կիյնան, կելլեն, իւրարու կը խառնուին, կը խնդան, և իրենց խօս ու զուարթ ձայներով կ'աղմիկն փուզոցն ու բակը: Մերուկը նախանձի աչքերով կարծես կը կախած է: Եւ ահա հասակը վեր առած ու կուրծքը զուրս ցըցած՝ ման կուզայ փուզոցն մէջ: Կը յոխորտայ իր հասակակից բնիկերներուն մէջ, զանոնք իւրենց ողորմելի պղտիկութեանը մէջ ձադրելու երեւյթով լցուն: Կը հասաչէ և իր մէջ կը ձնի պղտիկնալու փափաքը մը, նորէն ըսկելու սպառելու վրայ եղող կեանքը: Ցատկութելու, ոստոսանելու, թռչունի պէս երեկու, ջուրերու մէջ կոխկոտելու, ձիւներու մէջ տապատկելու բուռն, անդիմագրելի փափաք մը:

Այս ալ, քիչ առաջուան պղտիկին պէս, նման շարժումներէ կը տարուի, կ'ուզէ տարերը ըլլալ, կը փափաքի դառնալ անցեալին վերագանելու համար իր ուժերը, իր կորովը, իր ամէն բանի տոկացող պղոպատի զնդերները, իր երիտասարդութիւնը:

Այսպէս են մարդիկ. պղտիկը վեր կը նայի, կհանքի մէջ բարձրանալու ճիգերով, և ծերը վար կը նայի՛ իշնալու բուռն փափաքով մը: Այս երկուքէն համեմատարար պղտիկն է երջանիկը. վասնզի, թէւ հիմա իր վիճակէն գժզոն, բայց տարիներ պղտի բերեն իր ուզածը, պղտի ըլլայ մեծ և պղտի համար իր բադացած բարձրութեան և տարիքին: Մերունիին պարագան նոյնը չէ: ան, իր այդ փափաքին մէջ, յուսահատօրէն համակուած է կրծող տըկարութեամբ մը. փափաքը զոր ունի, աւելի կ'ուժովցնէ իր մէջ այդ տկարութիւնը, վասնզի յոյս չունի պղտիկնալու, ետ երթալու այն ճամբուն վրայ զոր անզամ մը քալած է:

Մարդկային հասակին երկու ծայրերու փափաքներուն մէջ խորունի դաս մը կայ ամէն մարզու համար, որ մէկ ծայրէն բակելով միւսին պղտի երթայ: Այս փա-

փաքները, իրենց ներհակ ձգտումներով, կուզեն գրեթէ միանալ մէկ կէտի վրայ, կեանքի այն տարիքին որ 20'էն 50' կ'երկարի. երեսուն տարիներու միջոց մը, կեանքի լեցուն և կատարեալ տարիքը, ուժի, կորովի, մեծութեան և զործունէութեան չըջանը, ուր կ'ուզեն կարծես կանդաննել երկու ծայրերն ալ, և յաւիտենական դառնալ այդ միջակայ կէտին վրայ:

Բայց ի՞նչպէս յաւերժանալ հոտ, ի՞նչպէս պահնել մշտական մեծութեան մը հըրապոյրը և կարօտը, անսպառ ուժի և կորովի մթերք մը: Փափաքը ո՞րչափ բարի ու մեծապէս զնահատելի, բայց նոյնքան անկարելի՝ իրականութեան մէջ: Կարելի՞ է արդեօք լուծում մը գտնել այս հրատապ հարցին:

Մարդիկ անշուշտ թռչելու համար չինուած չեն. բայց ո՞վ չէ թռչած զոնէ անգամ մը իր կեանքին մէջ: Եթէ անկարելի է մեզի համար թռչի իրականութեան մէջ, երակի մէջ ամէնքս ալ աւելի կամ նուազ յաջողութեամբ թռչած ենք. մեր ոտքերը գեանէն կարած են, օդին մէջ վե՛ր, վե՛ր, բարձրացած ենք, սաւառնելով կապոյտին մէջ, լեռներու կատարներու վըրայ, հովիտներու վերեւը, և ի՞նչ երջանիկ պահ մը եղած է մեզի համար այդ երազային սաւառնումը: Գիտենք նաև որ երազները իրականութենէ շատ տարրեր բաներ չեն: Երազը իրականութեան մէկ ուրիշ ձեւն է. վասնզի երազի մէջ ալ կ'ապրինք կեանքը, մինչեւ որ արթնութիւնը կուզայ մեզ բերել երազի գիտակցութեան: Այդ ատեն է միայն որ հմայաթափութիւնը կուզայ. մինչդեռ երբ կ'երազենք, կ'ապրինք իրական և հարազատ կեանքը, սա միակ տարրերութեամբ որ երազը շատ կարճ կը տեսէ, քանի մը երջոնիկ բողէներ միայն. բայց ո՞վ չի գիտեր թէ այս կեանքն ալ երազ մըն է, շատ անզամ երազի մը կարճ տևողութեամբ: Արդ, այդ անկարելի համարուած հարցը լուծելու համար կ'առաջարկեմ մեծութեան երազը ապրիլ, մըշտական ուժի և կորովի երազը չինել մեր կեանքին մէջ:

Մեծութեան այդ երազը իրականացը նելու համար տրուած է մեզի մօտաւորապէս երեսուն տարիներու միջոց մը, աւելի ճիշզը՝ տասնըհինգ տարիներ միայն.

Երբ քունի, ուտեիու և զրօննելու պարտաւորիչ մասը զուրս կը ձգենք այդ հաշշիւն, միայն տասնրհինգ տարիներ:

Այս հաշիւը թերեւս շատերը խրոչեցնէ, այնքան պդտիկցած տեսնելով կեանքը որ մեղի այնքան երկար կ'երեւէր, երբ գեռ կեանքը խաղ մը և չրօսանք մը կը կարծէինք: Խրտինք կամ ոչ, այս է ցուրտ իրականութիւնը. իրականութիւնը անողոք է բնութեան պէս, մեր լացերէն չ'աղջուիր: Ան ամէն մէկուս կ'ըսէ. «Տասնըհինգ տարիներ ունիս ուր պիտի կընար մը ընել քեզի, արժի մը չինել քեզի, մեծ ըլլու:

Մարդիկ իրենց կարճատեսութեան և երեւոյթներէն դատելու իրենց հաշտին ու զիւրախար տկարութեան մէջ, շատ անզամ կը փորձուին արդինքը միայն տեսնել, առանց հաշուի առնելու անոր պատրաստութեան չըջանը:

Հաւին տակ հաւկիթներ կը գնես, իւրաքանչիւրը քարէ բարակ կճեպի մը մէջ քանի մը կրամ ծանրութեամբ ճերմլեկուցի և գեղնուցի խառնուրդ մը, և ահա երեք շարաթէն, այդ կճեպը կը կոսրի մեղմու, ներսը երեւան եկած պարփիկ մը կողմէն. պարփիկ, կըսկլոր ձաղուկ մը, երկութեւերով. երկու մանրիկ տոտիկներով, գեղնորակ մարմինով և ներքին հրաշալի ու բարդ շինուածքով մը: Կը նոյի, կը շարժի, կը ճրճրւայ, կատարեալ և բոքանչելի հրաշակերտ մը, և ասիկա ընդամէնը քաննը մէկ օբուան մէջ: Հիացումով կը համակուինք այդ հրաշալի երեւոյթին հանդէպ, բայց շատ անզամ կ'անդիխանանք որ ան պատրաստութեան մը, թըլսումի երկար չըջանի մը արդիւնքն է: Գեղցիկը, մեծը՝ աշխարհի վրայ պատարաստութեան մը, երկունքի երկար միջոցի մը արդիւնքն է: Պատրաստուլ մէծ ըլլալու համար. այս է բնութեան պահանջը, որ Աստուծոյ կանոնն է: Ասունց պատրաստութեան և երկարատես ճիզերու շկայիրական մեծութիւն և իրական զեղցեկութիւն: Զագոււկը որ հաւկիթէն զուրս կուզայ, ոտքեր ունի՛ կը քայի, թեւեր ունի՛ կը տեսնէ, կոկորդ ունի՛ կ'երգէ, և այս կերպով իր կեանքին նպատակը կը լրացնէ:

Պատրաստութիւնը, որուն կ'ենթարկէ մարդ իր անձը, իր մէջ երեւան կը բերէ նոր և հրաշալի զործարաններ, զործելու սփական ընդունակութիւններ, կուտայ իրեն կեանքը ապրելու որոշ ինքնայտուկ ուղղութիւններ: Հետեւ՝ բնութեանդ պահանջներուն, մտիկ ըրէ զուն քեզի, էռքեանդ խորքերուն ձայնները ժողվերու եւ պատգամներուն ունկնդրելու համար: Ապրէ՛ կեանքը իր կատարելութեան ու լեցուանութեանը մէջ, այնպէս ինչպէս որ ալբուած է քեզի: Արացո՞ւր ճակատազիրդ: Այս պայմանով միայն պիտի տրուի քեզի իրական մեծութիւնը, այս կերպով միայն պիտի իրագործուի տիրելու, հրամացելու աենչը: Մարդիկ այն ատեն քեզի պիտի նային լեռան մը գագաթին նայելու պէս, որ արեւին անդրանիկ ճաւազայթները կը տեսնայ: Քեզի պիտի հնազանդին, քեզմէ պիտի սուաջնորդուին: և զուն այդ վիճակիդ մէջ ա՛ւ պիտի չուզես պզտիկնալ, երբ կեանքի վերջալոյսին կը հասնիս, պիտի չուզես ետ դառնալ անցած ճամբուզ վրայ: Գանզի քու կարձ կեանքիդ մէջ զարձուցիր կեանքին ինչ որ ան տուած էր քլզի համար: ապրեցար կեանքը զարերու համար: մշտական մեծութեան իրաւունքը շահեցար:

Այս, որչա՞փ մարդիկ կան որ կը շնչեն առանց կեանքը ապրելու: ասոնք Դոփտի ինո՞չ պէս կը նային իրենց ետեւը, ձախողած կեանքի մը քարացումին մէջ:

Հետեւողութեամբ Շ. Վակների

Երուսաղէմ

Գ. Մ.

“ԴՈՒՔ Է՞ ԼՈՅՍ ԱՇԽԱՐՁԻ”

Մաք. Ե. Ա:

Կը պատմուի թէ փարսոսի մը վերտիկացի և փոքրիկ լոյսի մը մէջ խօսակցութիւն մը տեղի ունեցած է: Փոթորկալից զիշեր մը փարսոսի հակիչը վառելով փոքրիկ լոյսը, երբ կը պատրաստուի մեծ փարսոսի զայտաթն ելլեւ, ինչ կ'ուզես ինձմէ, կը հարցնէ լոյսը, այնչափ պղափի եմ որ ոչ զիս չի տեսներ, տուած լոյսս ալ շատ տկար է:

«Մի՞ փախնար, կը պատասխանէ, հրակիչը, այլ միայն յարատեւէ վառելու, մինչեւ որ վերջացնէմ զործս, որ քեզ հետպէտք է կատարենքը, ի ինքը կ'ելլէ ուղորապտոյս երկար աստիճաններու զայտթը, լոյսը ձեռքը բռնած:

Վերջապէս կ ը հասնի զագաթը և այդ տկար լոյսով կը վառէ զօրաւոր փարսոսը, որ իր ճառագայթները կը դրկէ մղոններ անդին, կատարած ծովու ամենի ալիքներով ուսուծ կոնակներու վրայ, և շատ չոգենաւուններ այդ զիշեր կ'ազատին ժայռերուն զարնուելու և իրար բախելու վտանգէն: Հաւատարիմ փոքրիկ լոյսին պաշտօնը լըմնցած էր այդ բոպէին՝ երբ չոգենաւունները ազատեցան փորձանքէն: հսկիչը գիտէ:

Կ'ուզե՞ս, եթէ հարկը պահանջէ, ըլլաւ սփոքրիկ լոյս մը, որպէս զի Տէր Աստուած քիզմէ օգուտ մը տեսնէ կրկին վառելու համար փարսուները, որպէս զի անոնք կարենան ազատել շատերը նաւարեկութենէ: Դուն չես զիտէր ինչպէս, ինչ կերպով, բայց փարսուի հսկիչը զիտէ: Կ'ուզե՞ս այդ զործը:

Պօրուան

Թրգմ. Առամաներեն

ՆերՄիԱ ՔՆՆՅ. ԱԹԱՔԵԼԵԱՆ

ՀԱՅԵՐՆԻ ԵՐԵՒԱՆԵԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Հ. Ս. Ա. Հ. Ք Դիտուրեան և Արուեսի ինսիլուտի կողմէն «Համադրախան Աղյուսակ» մը զրկուած է Հայաստանէն դուրս գրտնուող Հայ և օտար և ձեռնհաս անձերու, անոնց ալ կարծիքը իմանալու համար Երեւանի մէջ զարբնուած և այդ աղիւսակին մէջ համադրուած ուղղագրական առաջարկներու մասին:

Աղիւսակը կը հրատարակենք նոյնութեամբ՝ զաղափար մը տուած ըլլալու համար այն ջանքերու և ճիգերու վրայ, հորսի. Հ. Ք Կառավարութիւնը ի գործ զրած է մեր թանկազին հայերէնի ուղղագրութիւնը այլանգակիւու նոպատակով:

Նոր ուղղագրութեան ասպետները վերջապէս զտած են կաղապար մը՝ անինայ շարչարուած և անհարկի չարչարուած հայերէնին եղծութենքը ձեի մը բերելու համար: Ասիկայ զոհացուցիչ քայլ մըն է, և յոյս կը ներշնչէ թէ բոլորովին զեն պիտի զցեն այս սիստ նորութիւնները: Բայց զժրախտարար չորս Հայ մասնագէտներ ամէն կերպով համաձայն չեն իրարու կարծիքին:

Հայաստանէն զուրս զտնուող Հայ և օտար մասնագէտներու առջև աղիւսակ մը